



ԲԵՐՈՅՆԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԿԱՆ, ԱՐՈՒՆԵՍԳԻՏԵՆԿԱՆ

ԺԳ. ՅԱՐԻ 1899

Տարնկան 10 ֆր. ոսկի — 4 յր.:
 Ազգամուտայ՝ 6 ֆր. ոսկի — 2 յր. 60 Կ.:
 Մեկ թիւ կ'ստո՛ւ 1 ֆր. — 50 Կ.:

ԹԻՒ 2, ՓԵՏՐՈՒՐ

Պ Թ Մ Ա Թ Մ Ե Կ Ե Մ Ե

Գ Ր Ո Վ Ա Ն

ԻՐԿԱՐ ԵՒ ԻՐԻ ԲՐԱՆՏԱՅԻՆԻՆՆ



Իկար Հաշակում
 անուն մին է
 Հայոց քով՝ Ի-
 րրեւ իմաստուն
 եւ առակերտ
 անձի, թէեւ ոչ
 որ պայծառ գա-
 ղափար ունե-
 ցած է այս ի-
 մասանոյն մա-
 սին: Իւր Հաշակն
 այնչափ մեծ է

որ մինչեւ անգամ ազգային թերթ մը՝ Հայոց Համ-
 բաւաւոր երգիծարան Պարսնեանէն Տրտարա-
 կուած՝ «Իսկար», անունը կրած է՝. պատեւ մը՝ զոր
 իսկար ուրիշ որեւէ ազգի մէջ չէ վայելած: Կ'սուե իր
 մարդու անուն բաւական զործածուած կ'երեւայ:
 Այսպէս ինծի ծանօթ են՝ ի միջն այլոց երկու
 կանայք՝ «Իսկար», անուանակալու թեամբ. մին

է «Իկար, Հանգեա անեռոյն, խմբ. Յ. Յ. Պարո-
 նեան, Գ. Պոլեա (Ա—Ի տարի) 1884—9:

Ժ. Կարու կամ Տըղեւ 1455ին, միւսը 1627ին՝. Միւս կողմանէ նաեւ իրր անական զործածուած կը գտնենք, ընդ Հանքապէս «Իմաստուն», իմաստով արդէն Շնորհաւայ քով, որ աղբիւրուն Համար իւր առակաց մէջ կը գրէ՝ «Իսկարն ծով է ու իկարը՝. Այս իմաստով արդէն բառարանաց մէջ ծածծ է բառս, նաեւ Հիւպընան Հայագիրսն ստուգարա- նական քերականութեան՝ արարերենէ փոխառեալ բառից շարքին մէջ: Մեր աւանկազիր բանաստեղծ- ներուն մէջ ալ կայ «Մուրաւս իսկար» մը, որուն «Մարան կու գայր ծաղկընքով» 16 տուն տալոց Տրտարակց Կ. Կոստանեանց ժ.Է. գարու ձեռա- գիրներէ, թէեւ նոյն առջն ուրիշ տեղեր առհա- սարակ անանուն է, իսկ Հ. Արեւան Ազգայ կայի- կոպտին Միգրոյն Կաղաչի կը վերադրէ՝.

- է Սաւորբ անս մը «Յուցակ», էջ 425. երկրորդ Ս. Գանդեանց, «Յուցակ Հայ. ձեգր. Կերտեան Կարո- նոցի» (Յփ. 1893) էջ 40.
- է Յես Մտանեաղբու թերթ Շնորհաւայ, առ. Վե- նու. 1830, էջ 562. Առաջ թ. նման խոսք մը «Իսկարն եւ իսկար արտած էր, եւ՝ անս մը «Յուցակ» էջ 187.
- է Տմեա. Հայկոյն. Բառ. (Ա 494) «Իսկար», որ բայն Շնորհաւայ յիշեալ տեղէն յառաջ կը բերուին սփայտ- թերթը «Իսկար եւ սղուալ» Պատմութիւն իսկարոյ ի- մասանոյ: Ուրիշ» — Հայագեան Փր. Մեւլերի թերթին WZKM, VIII, 281 նկատած էր որ «Իսկար» ալ անուանու է արարերենէ փոխառեալ բառերու շարքին մէջ, ուստի եւ Հիւպընան ալ թելուած է իւր քերականութեան մէջ. (Hübschmann, Arm. Gram. I, 268 եւ 516) կրք — հալգար.
- է Յես Գ. Կոստանեանց, «Զաղոյվածու», Գ. 5—7, զործածելով երկու տաղարաններ՝ 1647 եւ 1695 տարիները զրուած, յետոյ գանձելով նաեւ 1617ին զրուած տաղարանի մը մէջ ալ (Կ'ը Զաղոյվածու, Գ. էջ 2), Ցաղեա վերջին տունը կը սկսի «Մուրաւս իսկար յուսով» եւն. Թերթ են տաղեա միւս Տրտարակու թերթին (տես «Բազմ» 1862, էջ 66. Արեւիկի «Յուլիէ» Ա. 184. Միտանապետաց «Ընթար Հայկական», էջ 378—9), որոնց մէջ Մուրաւս-Իսկար չի յիշուի:

Իսկարի անունն այսպէս հաշուուելն ետքն՝ բոտ հինուուց սովորութեան զինքը հայազնեւու փորձը միայն կը պակեւի: Դարուս կենն վերնն այս պակաս ալ կըցոյց Գարբ. աղբ. Այվազլուքի, որուն «Հապար եւ մի առականոր բանք, գրքուկին՝ մէջ ամեն քայլափոխին կը հանդիպի Իսկար անունը՝ իրբն ճշանաւոր առականուս հայ ներկայանալով: Այվազլուքի ստոր պատճառը մենկուտ համար երեք էջ տեղեկութիւն կը գրէ Իսկարայ վրայ Յառաջարանն մէջ. (էջ Բ—ՃԱ.) «Իսկար ի մաստունը, կ'ըսէ, մեր ազգին մէջ գրեթէ նոյն համբան ունի, ինչ որ ունեցեր է Յունաց մէջ Եսովպոսը, Արարացոց մէջ Լագմանը, Տանկաց մէջ Կարեւտները... Թեպէտեւ ստուգութեամբ յայտնի չէ մեզի թէ մեր Իսկարը որ ժամանակի մարդ է, եւ իւր առականին ու իրամանքը գրով ալ աւանդեր է թէ ոչ: Ընդհանրոյն անունով զըստուած հանելուկներին մէջուն մէջ Իսկարայ անունը այս կերպով յիշուած է... Իսկզնն ծով է ու Իսկար... Առով կրնայ կարծուել թէ Իսկարը Ընդհանրայնն առաջ կամ գէթ նորա ժամանակակից անն էր. բայց շատ կարեւի է որ այդ հանելուկն ալ Ընդհանրոյն օրերէն յետոյ շարադրուած լինի: Դմանապէս հին Ոսկեփորիկի մէջ մէջ համառոտ հասուած մի կայ իրատական խոսքերու. եւ այն իրատանքը՝ հանգերն առապելական պատմութեամբ Իսկարայ՝ տպագրուած են ի Ուստանդուպիւս 1807ին Պոլնէ տաւազի գործունէն անունով գրքուկին մէջ: Բայց այնպիսի ուրիշներ միայն աշխատութեամբ անկարելի էր որ այն համբաւը ստանար Իսկարը մեր ազգին մէջ. պէտք է որ ուրիշ շատ զբաւոր եւ անգին յիշատակներ թողած լինի նա իւր իմաստասիրութեանը: Մեղի կ'երեւի թէ մեր ազգին մեծ մասին բերանը մինչեւ զայժմ պարտաւ առականութիւն ու առանձնեան մեծ մասը Իսկարայ հարածներն են, եւ Կարեւտտին խոնայի անունով պատմուած առականութիւն եւ նոցա բերանը գրուած առանձնեանն մէկ մասն ալ մեր Իսկարայ իմաստայ հարածներն են... Եանկապէ է որ ասեմով նաեւ զբաւոր աւելի ընդարձակ եւ ստոյգ տեղեկութիւն գտնուի հին մեռագրաց մէջ նորա աննին եւ առականութիւն վրայ: Իսկար իմաստունը՝ ո՛ր թէ Ասորիասանեաց Սենեքերիմ թագաւորին ստանդպիրն է եղբը (ինչպէս որ Պոլնէն քաղաքին անհամ ու անժուր պատմութեան հեղինակը հարբեր է), հայտ ինչպէս մեզ կը կարծեմք Արքունեաց Սենեկերիմ թագաւորին օրերուն, այսինքն սակից 850 տարիի շափ յառաջ, Հայաստանին մէջ անուանէ եղած զարգացման աստիճանն է ինչպէս զբողոքողն իմաստասեր էր»:

Իսկարի «Վեր ըլլալեն ետքը՝ կը մնար միայն պրպակալ այն՝ զբաւոր եւ անգին՝ յիշատակները

1 «Հապար եւ մի առականոր բանք աղջայինք եւ ստարքի, Գ. Պոլիս, եւ: Արմասն 1874 129 էջ 288: Այս գրքուկին մէջ Իսկարայ մասին ըստանձնեանն մտազրութիւն ընել կը հրատարկ նաեւ Ն. Քարանալցի (Verzeichnis der arm. Hss. Berlin 1888, p. 65), յառեւմ. որ Իսկար առականութեալ անմաստութիւն մըն է որուն կը արուեստ բազմութիւն առանձնէր, եւ թէ իւր մասին քննութիւն մ'ընել կարելի է:

մեռագրաց մէջ: Չուր աշխատանք անշուշտ, բայց վերջապէս «Իսկար» ստորագրութեամբ մէկ երկու կտոր բան կերպ գտնուի: Արքէն նոյն անունը կը կրէ «Ամմախոսի» գործը, քաղի մը սող բան, որուն սկզբն է «Իյլասամբոլ քաղաքի մէկ քարէ մարդ էր շինած եւ անունն Ամմախոս, եւն': Երկրորդ պատմակն մը՝ գարձեալ «Իսկար» անունամբ սա խորագրեր կը կրէ «Ջգինին հէնց խնկեցէ, որ զսոխուն պայտէր»: Աստիք ի հարկէ Իսկարի հետ զարծ չունին. արքէն կը գտնուին այլուր «Առականոր բանից» խառնակ հաւաքմանց մէջ, որ ամեն կողմէ զըզններ եւ առականներ կ'կան թափուած են՝ նաեւ բուն Արքանագրաց կից»:

Միայն մէկ գիրք մը կայ, որուն հետ կայուս Իսկարի անունը, այն ալ միշտ Այվազլուքիի այնպէս «անհամ ու անժուր» հաշուանքն է, այսինքն՝ «Խրոսի» կամ «Իւստանիւն խիլ-բայ», հանգերն կը պատմութեամբն. գիրք մ'որ «հայն Իսկարի գործ չէ, այլ թարգմանութիւն արեւելեան հին եւ արարածուած վեպի մը: Անշուշտ այս սլոյնալլ սեռակիրով՝ նշանաւոր վէպը եղած է Իսկարայ հաշուակին պատճառը Հայոց մէջ: Արքէն սիրուած գիրք մ'եղած է բազմաթիւ տպագրութիւններ կենեցած ըլլալով, միշտ «Իսկար» պատմութեան» ինչպէս նաեւ ուրիշ նոյն կարգի վեպերուն կից: Աստիք արարեւելէ թարգմանուած այլատաւ ալ հարածանութիւն վեպերն: Եստական «Պոլնէն քաղաքի» թարգմանիչն է «Առաքել վարդապետ» որ թարգմանած է «Ի տարեկ (= յարբ») լեզուի ի Հայոց լեզու»: Այս թարգմանն է թերեւս Առաքել վրդ. Սենեկի կամ Էբրակիանցի, որ ՈՂԱ (= 1222) թուականին նոյնպէս արարեւելէ հայերենի փոխարձան է «Թաւափառ Մուլէքին» կամ «Արի-տեան» երազահանը:

- 1 Յարգրուած՝ «ԲՄ», 1870, էջ 253:
- 2 Յոյ. «ԲՄ», 1870, էջ 263—4:
- 3 Հմմտ. ի միջի այլոց մեր մասնագրարին թիւ 31 Բ (Առակ Բ), Թ. 398, թ. 2. 1 (Առակ Ա), «Յուրպի, էջ 178, 850: Արքինն տես նաեւ. Հ. Գ. Յաւանան «Հետազոտութիւնք» են Բ, 283:
- 4 «Գիրք պատմութեան վան Պոլնէն քաղաքի եւ Հարցմունք աղիւսն եւ մանկան եւ պատմութիւն Իսկարայ եւ Փաշալի թագաւորին, եւն. Գ. Պոլիս 1708. Նոյն 1731 (տես «Մասնակարգ», էջ 583): Սակայն գիրքը յանձն տարուած ըլլալով՝ Իսկարայ իմաստութիւնն ալ յանձնի լոյս սեան է, սղոյսն ապ. 1807, էջ 71—106. ապ. 1834 էջ 72—105. ապ. 1850, էջ 68—102. ապ. 1881, էջ 70—105 են: Հին տպագրութեան մէ մէկ մասը առ «Յուրպի» էջ 996 (ապ. էջ 49—80):
- 5 Հմմտ. մեր մասնագրարին թիւ 88, Ը եւ 486, Գ, («Յուրպի», էջ 354, 942) Պոմ. Պոլնէն քաղաքին զոր թարգմանեալ է Առաքել վրդ. ի Յանգի լեզու է Հայոց լեզու»։ Այս վեպն մասնի տես նաեւ. Հ. Գ. Յաւան. «Հետազոտութիւնք», Բ, 331—7: Այս գործերն եւ իւր արարական բնագրին մասին ստուգի անպարտ:
- 6 Յես մեր մաս. թիւ 88, Բ («Յուրպի», էջ 348) «Վան երազի համար... Այս երազահան գիրքը իստակ խոսքն է սուլտանին, նոյգոյ յարեցան Սենեկի որ անուար Առափէլ ասեմ... Եւ Հիլմուկի-Կիլ յիլի քաղաքի մասն է: Եւ ի վեպականութեան թարգմանեց ՈՂԱ (= 1222) եր' եւ անարժան ըլլալով արեւոյս թարգմանեց ի յարալ լեզու է:

Այսու հանգրեմ խիկարայ պատմութիւնը յետոյ մտած ըլլալու և միտ վէպներուն շարքը, նախնաբար զատ եւ հնագոյն թարգմանութիւն մէն է՝ շեմք տարակուսի որդէն Ընորհայտ ծանօթ: Եթէ միայն «Պղնձե քաղաքին», կից բոլորովին աւակախտ հայերէն թարգմ. ծանօթ ըլլար, կրնար սնորհ հետեւեալ մասին կատարել ըլլալ. բայց այժմ՝ մեր հայագէտն կոնիքիք հնագոյն եւ ընտրելագոյն՝ թէեւ զարեմալ բառական աղաւաղ՝ բնագիր մը ըլլա հանեց, պատճառ չկայ Ընորհայտն «Խիկարի», յիշատակութեան մասին տարակոյտ մ'ունենալու: Այս նոր հրատարակութիւնն է որ առիթ տուաւ մեզ խիկարայ մասին քանի մը խօսք ըսելու:

Խիկարի պատմութիւնը շատանց ծանօթ էր գիտոնց. վասն զի արաբերէնը կը գանուէր հռչակար. «Հապար ու մէկ գիշերներու», զորոցաց կարգին մէջ, որ Երեւելից ամենէն տարածուած գրքերէն է: Ստիպեց խիկարայ պատմութիւնը բուն «Հապար ու մէկ գիշերներէն» չէ, ուստի եւ ոչ բուն Հէհրագարու մասն էր նախնաբար. այլ սնոր կցուած է ուրիշ շատ վէպերու հետ՝ իբր յաւելուածական հասարցում մը: Այս յաւելուածական վէպերն առանձին հատորներով ալ կը գանուին: Հատոր մը Բարսեղեանի գրաստան մէջ՝ որ կը պարունակէ Պատմութիւն Արժանի, Ար ինն Հէգագար, Սինգարաղ նաւագնաց, խիկար, Էլ-Ամլայի եւ այլ վէպեր, առիթ տուած էր Գինջուարց գիտնականին եւ սնոր հետեւութեամբ Բրնէ-Բատտ արեւելագիտին՝ կարծելու որ «Հապար ու մէկ գիշերաց», նոր խմբագրութիւն մը գրաստ ըլլան: Ասոր դէմ՝ համառօտ ստեղծեան մը մէջ էր հաստատել Լից-

բարսկի՝ որ այս կարգի յաւելուածական հասարցներ բառական տարածուած են քրիստոնեայ Ասորաց ջով: Եւ այսպիսի ձեւագրէ մըն էր՝ Սալեմանի հրատարակելի՝ իբրեւ լրացուցիչ մասն իւր հրատարակած «Հապար ու մէկ գիշերաց», իր անունին «Երաբական Ջրայցքը», որոնց սկիզբը հրատարակուած է խիկարայ պատմութեան արաբերէն թարգմտը: Այսու հանգրեմ՝ ինչպէս նոյն հասարցման շատ կենարը՝ խիկարայ վէպն ալ յատկապէս մտադրութեան արժանի չէր եղած՝ գրեթէ մինչեւ մտ ժամանակներս:

Ու շաղբութիւն գրուած էր միայն այն կապը որ կը տեսնուէր խիկարայ վէպին եւ Եսովոսի վէպին մէկ մասին մէջ, պարագայ մ'որուն մտադիր եղած էր արդէն ստորագրութեան հայրը՝ Առեմանի: Այս կէտին ուշադրութիւն զարեւոյցած են անկէ ետքը յատկապէս Եսովոսի քննիչները, ոմանք սեմական խիկարի, միւսները յաւելուածական Եսովոսի տալով առաջնութիւնը, ի միջի այլոց՝ Յիւնդէլ, Կելլեր, Գաստեր եւ ուրիշներ, զորոնք հոս մի առ մի յիշելը մեր ծրագրերն զուրա է:

Խիկարայ պատմութեան իրոյ աւելի ուշագրութիւն գարեկեղա պատճառ. հրաւ. Հոթմանի իւր այլուստ ալ հռչակարսր գրութեանքն «Քաղաւածքներ Առեւելեան (Պարսից) վկայից առարկան վկայարարութիւններէն», որ լայս առես գերմ. արեւելագիտական քննիչութեան հրատարակութեանց մէջ 1880ին: Հոթմանի յիշեալ վարքերէն եւ նըման աղբիւրներէն, վանաց հիմնարկութեան զոյնքներէն եւն ջրագած հանած է բազմութիւն աշխարհագրական, պատմական եւն թմանկարին տեղեկութիւններ Միջագետաց եւ շրջակայ աշխարհաց համար, ուր կան ինչ ինչ յարգի տեղեկութիւններ

ի Հայոց բուն եւ ի յամենանի Հայոց Մենաց Սահմ Գո եւն «Թեքեւս» ըսիք այս անձն է նաև «Պղնձե քաղաքի» թարգմանիչ Ասարգէն, ինչպէս կը համարի նաև Հ. Գ. Յոթմանի «Հետազոտ», Բ. 331: Ստիպեց անկարիք չէ որ երկու տարբերակը ըլլան: Ասարգէն անուստ որչեւ ալ գործերս անս մեր «Յուսգի», էջ 1061. Երազուհանի հասած մ'ա. «ԲՊՄ» 1848. էջ 84:

«Հապար ու մէկ գիշերաց», (Alf laila wa-laila) ընտրելի հրատարակութեանց լու ազգայններէն է Maximilian Habicht, Tausend und eine Nacht, Բերլին 1825—30 (Հար. Ա—Ը), շարունակից՝ H. L. Fleischer, Հար. Ը—ԺԲ (Բերլին. 1843—3): Եղիպտոսեան ձեւագրէ մը հրատարակեց W. H. Macnaghten (Կալկուտա 1839—42 Հար. Ա—Գ): Բուլղարի (ուր շատ անգամ լայս սեռած է) առաջին ազգայնութեան վոյնէ անդ Վ. Թարմանից W. Lane (Լոնդոն, 1841 եւ յետոյ, երէց հասար): Գերմաներէն թարգմանութիւն մը՝ ի միջ այլոց հնագոյն յիշուց Հարիթու ընկնականութեան երկու գիտնաց (Բերլին 1825—26; ստանձնակից հասար, խիկար՝ ԺԳ, 86 եւն), գաղմեալ G. Weil (Փարիզ, 1838—41, շրտ հասար, իբր 2000 պատմութիւն): Գաղղիներէ մը իզմնուց պատմագրութեան՝ Galland, Mille et une nuits, Պարիս, 1845—8; երկու հասար: Արեւելագիտական հրատարակութիւն մը շրտ: հանգրեմ ներածութեամբ՝ A. Sahlani յիտ. սեռած (Բեյրութ, 1890. Ա հասար): Արիւն եւ ուրիշ թարգմանութիւն: հրատարակութիւնը կը, Հայերէն ալ «Հապար ու մէկ գիշերաց», արարած վէպեր: Արեւմտեան է Յ. Յ. Յեյտեան (Ջաֆուր 1871), զոր այժմ առանձն յունենալով՝ չնքս դիտեր ինչ կարգի գործ է: Հատ թարգմանութիւններ իմաստը կ'ազն էն՝ միզմեղմ անհամառ մտերց:

« M. Lidzbarski, Eine angeblich neuentdeckte Rezension von 1001 Nacht, ի Թերթին ZDMG, 1896, p. 152: Բառէ գրութիւնը լայս սեռած էր Պարսի «Առեւելեան թերթին, մէջ (Rend-Basset, Un Msr. der Mille et une nuits, ի Թերթին Journ. As. Sér. IX, t. VI 407ff, որուն հիմը կը կազմեր Gintsburg գրածն ռուսական Հնարեւոյնական Ընկերութեան տեղեկագրաց մէջ (Zapiski etc. VII, 148ff):

« A. Sahlani. „Tariff fukahât“ կամ Contes arabes. Beyrouth 1890, 8° pp. VIII—98: խիկարայ պատմութիւնը կը գտնուի I, p. 1—20:

« Հմմտ. Assemani, Bibl. Or. II, 508 եւ III, 286: Աստիճան տեղը կը նշանակէ պարզապէս Պատմական արաբական ձեռագրաց Թ. 40 որ կը պարունակէ «Hicari philosphi Musulani praecipua», երկուք տեղը՝ ներգրտուսի մասնագրաց ցուցակին ծանօթութեանց մէջ կը նշանակէ Պատմական Թ. 55 արաբական ձեւագրերի ձեռագրութեանց «Պատմ. խիկարայ իմաստն» (Historia Hicari sapientis), առեւելագիտ. «Խիկարայ վոյն գրեթէ նոյն բաները կը պատմուին՝ ինչ որ նաև Եսովոսի վոյնը եւն: Եսովոսի եւ խիկարայ աւելածն առեւելութեան մասին գրութիւնը անս մրտ. արեւելիք հռչակար « Բիւլղարեան Մատեմատիկութեան Պատմութեան » մէջ (K. Krumbacher, Geschichte der Byz. Litteratur, Միւնխեն 1897. էջ 897—8):

« G. Hoffmann, Auszüge aus syrischen Akten persischer Märtyrer (ի հասարակեան Աբդուլուսի Կուճե ժողովուրդի, Bd. VII, Heft 3) Leipzig 1880.

նաև մեզ Հայոցն համար, ևս (էջ 182—3) խոսելով Նիկիայոյ զբողոյն մասին, որուն ասորերեկին հանդիպած էր բրիտ. Թանգարանի հուպարման մէջ, յատկապէս մատնանիչ կ'ընէ որ Նիկիայոյ զբողոյն զան պէն Տ-Իթիլայ զբող հետ, ուր անուանած զանք մը ասորերեկներ համառօտիւ կը յիշուի Նիկիայոյ (ասոր. «Ախիկար») զբողոյն, երբ մահամբնէ Տովբիթիւր Տուրխոս որդւոյն խրատներ կու տայ եւ հեռուեալք կը յիշեցնէ (Տովբ. ԺԻ, 10.) «Որքանի իմ, տես զու. որպէս արար Ազամ Ալիուրայ (յոյն՝ Ἀχαιῶρ — «Ախիկար», եւ «Նիկիար») որ սնոյց ընծ, որպէս ի լուսոյ տարու գնա ի խուար, որչափ շար անցոյց ընդ նա. այլ Ա. Բիւրաբոս աղբիցու, եւ նմոս հտտուցու. ան՝ անգրէին հտտուցու, եւ էջ նա փոխանակ նորս ի խուարն. եւ Բանաւէ արար զբողոյն թիւն, եւ սպառցուց յուսու մահու՝ զոր թողցոյն նմա, եւ Ազամ անկուս յորդայիթ եւ կրտսու, եւն: Ախիկայ ծնչչ Նիկիայոյ պատմութեան անգրեւծուածն է, մինչն անուանոյ մէջ գտնուածութիւն կայ: Նիկիար անգամ մը յիշուեալն ետքը երկրորդ անգամ «Բանաւէ, կը յորըրուէ: Իսկ Նիկիայի թեւորդին «Կաթան», կամ «Կազան», կը կոչուի հոս «Արգոմ» (բայց սինոյսկան յոյն ինքզինքը Ναδάβ), պէսպիսութիւններ՝ որոնց մասին այժմ թննիչք պէտք եղած մեկնութիւնները կու տան: Էւթման կ'իջրակարգընէ որ Նիկիայի զբողոյն զբողոյն ծանօթ էր Տովբիթիւր գիւրքը, ուստի կերպով մը իբր լուսաւորութիւն Տովբիթիւր գիւրքին՝ անոր վնայ հիմնուած: Այս կարգիւն ունեցան յետագայ ընծայց մէկ մասը, մինչդեռ ուրիշները հակառակը պնդեցին եւ կը պնդեն, որ աղբէն աւելի բնական ալ կ'երևուայ, այսինքն թէ Նիկիայոյ պատմութիւնն որդէն գրաւոր ծանօթ էր Տովբիթիւր զբող հեղինակին: Այսպէս կամ այնպէս՝ «Հազար ու մէկ գիշերայց», անբաւ խառնակութեան մէջ կրտսուած վէպը յանկարծ սերտ կապի մէջ մտու Ս. Գրոց մասեաններուն հետ, իբրեւ մին Հին Կտակարանի բազմութիւն Ալիուր գրգրեալն՝ անոնց շարքին մէջ իր պատշաճ տեղը գրաւելով:

Նիկիայոյ պատմութեան թննութեան նոր զարկ մ'ալ տուա հին պաւերն իմբադրութեան մը գիւար, զոր զերմաներէն թարգմանութեամբ ծանօթացուց եազիչ՝ «Բիզանդական թերթին», մէջ 1892ին: Այս պատկան իմբադրութիւնը անուրիշ բնագրէն մը թարգմանած է, որ այժմ չի գտնուիր: Այս միջոցներով կրտսու աղբէն թրնուելի այն աղբոր զոր ունի մէկ կողմանէ Տովբիթիւր յիշուած, Եսովպոսի համեմատական մասը, յոյս-պատկան իմբադրութիւն, եւ միւս կողմանէ սեմական իմբադրութիւնը, յատկապէս արարականը (որ ասորի ձեռագրէ մըն է): Նոյն թերթին մէջ յիշուող հրատարակութեան կից՝ հրատարակեց ծանօթ գիտնական Է. Կուն՝ այս ինչբող մասին համառօտ բայց հմտական յօդուած մը՝ մասե.

նախասկան ձեռն աղբիկութիւններով՝ ինչբերով ըսովպոս զբողոյց նոր թննութիւն մը. այլուստ Կուն կարծակից է Էւթմանի՝ Նիկիայի զբողոյն Տովբիթիւր զբող վնայ հիմնուած համարելով: Երկու ասորի ետքը Բուրնից Մայսիսիւրը ընդարձակ եւ ամէն մասամբ հմտայից թննութիւն մը հրատարակեց՝ «Հետազոտութիւնք աղբոր Նիկիայոյ պատմութեան», գերբ. արեւելափոսական թերթին մէջ: Այս վնջ մասի բաժնուած գրութիւնը Նիկիայոյ մասին առաջին ընդարձակ է ամէն կողմանէ հրճապից թննութիւն էր, ուր կը հետազոտուի նախ Նիկիայոյ արարերէն բնագրէն. երկրորդ՝ այն ժամանակ ասկախ անտիպ ասորերէնը. երրորդ՝ Եսովպոսի եւ Նիկիայոյ աղբոր, շարքորդ՝ արարերէնի եւ այլ թարգմանութեանց ասորերէնին հետ ունեցած կապը, եւ վերջապէս հինգերորդ՝ Նիկիայոյ զբողոյն հեղեղին հին գրականութեան մէջ, յատկապէս Տովբիթիւր զբող յիշատակութիւնը: Մայսիսիւր ընդարձակում ալ որ Նիկիայոյ զբողոյն հնագոյնն է քան Տովբիթիւր գիւրքը, սակայն գրաւոր վնջ մը չ'ընդունի այն հուշեամբ. այլ բերնի բերան պողտող զնոյց մը Ասորիս, որ յետոյ գրի առնուցաւ եւ այն նախ յունարէն. ուստի երբեք չմտու: Հին Կտակարանի անվտերգականաց շարքին մէջ: Եսովպոսի համեմատական մասն ալ Տեազոյն կը համարէր քան Նիկիայոյ պատմութեան արդի ասորի իմբադրութիւնը:

Թննութեան մէկ երկու՝ նաև զխուար կէտերը հաւանական չեւեցան ուրիշ գիտնոյ, նախ Մայսիսիւրի Նիկիայոյ ջով տարայ ամենաբուն եւ օրբուն նմանութեան մասին բաժնը (էջ 182) ճշդելու պէտք տեսաւ Ղեկիչ գիտնականը: Ալիւր յառաջ գնաց վերայիշուող Լեզբարայի նոյն թերթին մէջ համառօտ յօդուածով մը՝ «Մայսիսիւրի վերջին եզրակարգութիւնը շեկնով: Եւր կարծիքն է որ Նիկիայի վնայ աղբէն երրորդ կը գտնուէր Տովբիթիւր հեղինակին առջև, հաւանականագոյնս երրայեցերէն քան թէ յունարէն. յամենայն դեպս արդի ասորերէնը հնագոյն բնագրին է՝ թէն ու զնախականը: Այս կարծիքն է զոր իբր ուղիղ կ'ընդունի այժմ՝ Հաբրիս, որուն վնայ թէլ մ'իտքը: Երաջայս վիճակին մէջ էր որ մերայ գիտաւորութիւնն եկաւ Նիկիայոյ հայեերէն ծանօթացընել գիտնոց այն ծրարով, որով լլայ տեսաւ Սիկուսի գոսի զբողոյն՝ իբրեւ շարունակութիւն վերջնոյն: Մեկ կողմանէ երկարատեւ ուրիշ զբողմունք, յատկապէս մեր մատնագրարանի ձեռագրաց ցուցակագրութիւնը, միւս կողմանէ այն պարագայն որ ու եւ լուսագոյն բնագրով ձեռագրի մը կը պակեր մեզ

1 E. Kuhn, Zum weisen Akyrios, տե՛գ B. Z. I, 127—130: Էթմ. նախ G. Bickell գրած է թերթին Athenaeum, 1890, p. 700.
 2 Bruno Meissner, Quellenuntersuchungen zur Haikargeschichte, թերթին ZDMG, 1894, p. 171—87.
 3 E. Windisch, Das Räthsel vom Jahre, թերթին ZDMG, 1894, p. 358—7.
 4 M. Lidzbarski, Zum weisen Achikar, տե՛գ ZDMG, 1894, p. 671—75.
 5 Հայերէն տես «Մատ. մանր Ուսու. Թ.» Ղեկնու 1890. էջ 182—294:

1 V. Jagić, Der weise Akyrios, թերթին «Byzantinische Zeitschrift», ed. K. Krumbacher, I (1892), p. 107—126.

(«Պղնձե արազներ», սպագրութիւնն ազատաւ եւ նոր է) քաղել ք եղան ընդարին իրազորմանն Մեր հասարական մէջ ձեռագիր մը շունչնք խիկարայ-սոյնպէս որ «Յուցական» մէջ կրտսիքն նշանակել՝ ըստ ի հին սպագրութեան մէկ մասէն, որ թ. 424ի ծայրը գրուած է (տես «Յուցակ», էջ 996), միայն հայաստա ինքնին թարգմանութիւն մը (Թիւ 468, ԹՅ. 53բ — 62ա) «Ուսու խիկարին սոզու», են, հայերէնէ թարգմանուած՝ բայց համառոտ. (տես էջ 944.) Մասնախօսութեան բաժնին մէջ այ նշանակած էինք զիսու որ հրատարակութիւնը մինչեւ այն տարին. (տես էջ 1097.) Այժմ այս պակասը բոլորովն լեցուած է՝ հայերէն հնազոյն բնագրի մը հրատարակութեանը հայագետ Կոնիքի ձեռագրէ։ Սակայն նաեւ քան ասոր մասին խօսելը՝ յիշելու ենք քանի՜ մ'ուրիշ գործք ալ որ սակէ յառա՛կ լոյս տեսնուին։

Վերջոյնեալ Լեցրաբոյի Պերինի մասնա-գրանի մէջ ֆիւլիի կամ Տարաբոյի նոր տարերէն գաւառաբարբառով ձեռագիրներէն հաւաքած ու հրատարակած է ի միջի այլոց «Պատմութիւններ եւ Երգեր», նշանակած նաեւ զերմ. Թարգմանութիւնն եւ բառացոյցով։ Ստեյց սկիզբը կայ նաեւ նոյն գաւառաբարբառով խիկարայ պատմութիւնը՝ զիմաստ ալ արտերէն բնագրից, որմէ թարգմանուած է ֆիւլիի լեզուով։ Այս գործքին մասին հաշակաւոր Կեօղեքէի գրած քննադատութիւնն՝ աւելի լեզուագիտական տեսակետով է։ Բուն խիկարայ պատմութեան ինքնրով եւ յառակապէս Տոբիթիոյ բոց առնչութեան քննութեանը զրազեցաւ Էլէմ իւր արդէն հանդանօթ՝ «Անակա Անկաւերակըք», բոց երկրորդ հատորին մէջ, որ նկատած է նաեւ խիկարայ մէկ առածին եւ Աւետարանայ շար ծանուցիլ (Մատթ. ԽԳ. 48 եւ) նմանութեան արդերը։ Կար կարանարի քանի՜ մ'ուրիշ նմանութեանց արերն ալ քննած է նոյն դիտանկարն՝ անգղ. Թերթի մը մէջ նորերո զեռեղած մէկ յոգանօթով։ Կոյն միջոցին այս իւր-գրին քննութեանը զրազած է նաեւ Գիլլան, որ իւր գրութեան իրրեւ նուխաձայակ հատուած մը հրատարակած է ուրիշ անգղ. Թերթի մը մէջ։ Իսկ ամբողջ գործքն անշուշտ չ'ուշանար լոյս տեսնելու։ Այս միջոցներուն վերջապէս լոյս տեսաւ հատուած մ'ալ հայերէն լեզուով՝ «Ա. Ա. Ն. ստորագրու-

թեան», որ՝ խիկարայ եւ Վենետիկ ձեռագրի մասին համառոտ տեղեկութիւն մը տայն ետքը, կը ծանուցաներ նաեւ թէ Կոնիքի հրատարակելու է հայերէն բնագրին, ինչպէս թիղթով ծանուցած էր հայագետը։ Այս այս ծանուցումը գործքն է զոր այժմ առնչեմիս ունինք՝ լեակասար քան նաեւ ընթաց քաղը հրատարակութիւնները։ Հայագետ Կոնիքի բարեհաճած էր օրինակ մը խառնել մէջ։

«Պատմութիւն խիկարայ» ստորի, արարական, հայ, եթովպական, յոյն եւ պաւստան թարգմանութիւններէն, այն է զբերն արտադր, որուն գործակցած են երեք հոգի, հայագետն Կոնիքի, Ռ. Հարրիս եւ ուսումնական ծանօթ օրիորդն Արնէս Սիմֆիլիսովս. մասնիկ՝ ինչպէս կ'ընէ հրատարակիչը, խիկարայ վէպն այնչափ բազմազգի ձեւերով եւ լեզուներով զ'առնուի՝ որ դժուարեմակ գիտնական մ'ամբողջ տարաբը գործածել եւ առանձին հրատարակել ու թարգմանել կրնայ։ Կերկայ գործքին մէջ Հարրիս հոգայած է քննական ներածութիւնն, ստորին բնագրին հրատարակութիւնն ու թարգմանութիւնը։ հայագետն Կոնիքի՝ հայերէն բնագրին ու թարգմանութիւնն, Արնէս Սիմֆիլիսովս արարական բնագրին ու թէ անոր եւ թէ սլաւոնականին թարգմանութիւնը։ Գործքն ըստ այժմ՝ երեք մասն էր բաժանայ. նախ ընդարձակ քննական ներածութիւնն մը (էջ 9 — 22), երկրորդ՝ անգղ. թարգմանութիւններէ՝ սլաւոնական բնագրին (Կակիքի գրքով. թարգմանութեան վայելն, էջ 1—23), հայերէնին (էջ 24—55), ստորեկնին (էջ 56—84) եւ արտերէնին (էջ 85—118). երրորդ՝ հրատարակութիւններէ բնագրիներու, որոնց սկիզբը գրուած է իտալական լատերէն համեմատական մասերը (էջ 119—124), յետոյ՝ Խարզն եւ իտալոսլոնիկ խիկարայ, հայերէն (էջ 125—162)։ Գրքին վերին ծայրէն կը սկսին սեմական բնագիրը, այսինքն արտերէնն (էջ 1—32) եւ ստորերէնը (էջ 33—74)։ Ամբողջ գործքը ինամով աշխատասիրուած է, ուստի նաեւ բնագրիներու հրատարակութիւնը։

Մեզք համար կարեւոր է յատկապէս հայերէնը, զոր հոռաւորին անգամ հրատարակուած կը գտնենք Պարթի շարս, Պոզիւն երկու, Վենետիկ մէկ եւ Էջմիածնի մէկ ձեռագրին համեմատ, շատ սարբեր ու հնազոյն քան «Պղնձե արազի» սպագրութիւնը։ Այսու հանգերն բաւական ազատաւ ը ընազիր նաեւ այս հնազոյն ձեւին մէջ։ Մենք կը ըստանք հայերէն բնագրին որպիսութեան, անոր ու միս բնագրաց արերնն եւ բնագրեանքայն խիկարայ զուրցին բովանդակութեան մասին քանի՜ մը դիտարկութիւններ ընել հեռագրեան։ Միայն կանխեց ըսել որ կը բազայինք տեսնել այս խոստման կատարումն զոր կ'ընէ «Բագմակալի» յիշելու յօդուանին հեղինակը, «յարմար առթիւ» Վենետիկ «քնարեակոյն» ձեռագրին «ամբողջական հրատարակութիւնն» ըն-

1 M. Lidabarski, Gesichten und Lieder aus den neuaramäischen Handschriften der kgl. Bibl. zu Berlin (Beiträge zur Volks- und Völkerkunde, Bd. IV) Weimar, 1896, 8° pp. VIII+312.

2 Th. Nöldeke Ի Թերթի ZDMG, 1896, p. 302 ff.
 3 R. James, Apocrypha Anecdota, second series (Ի հասարակ Textes and Studies, ed. J. Armatage Robinson, Vol. V, Nr. 1) Cambridge 1897, 8° pp. CII+174. Գործքի տաղիկ հատորը նախ հասարակ մէջ լոյս տեսած է (Textes etc. Vol. II, Nr. 3) Գործքի տարբեր Կերթի. հատորն որ խիկարայ մասին խօսուած է, շունչը այժմ աւանդ, ինչպէս նաեւ յարեք կրկին յօդուածները։

4 Յոս. «Guardian» 1898, Febr. 2 p. 163.
 5 E. J. Dillon Ի Թերթի Contemporary Review, 1898, March.
 6 Յոս. «Բաւ» 1896, էջ 488—492.

7 «The Story of Ahikar, from the Syriac, Arabic, Armenian, Ethiopie, Greek and Slavonic Versions, by F. C. Conybeare, J. Rendel Harris and Agnes Smith Lewis: London, 1899, 8° pp. LXXXVIII+16+374.

լու: Այնտեղ հարգարուած պատահիները համեմատելով հայազխին հրատարակութեան հետ՝ կը տեսնուի որ շատ տեղ բուսական մեծ տարբերութիւններ կան, տեղ տեղ լուսադոյն ընթերցուածներով, թէև աղաւազման կողմնէ ան ալ ուրիշ տեղեր միւս բնագրէն վար չի մնար: Առայժմ այսպիսի:

(Ըորոտն-իւնի.)

Վ. Յ. Տ.



Պ Ա Յ Մ Ա Կ Ա Ն

ԵՆԴԱՐԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՆՈՒԹԵԱՆ ՀՅՈՒ ԸՅԳԻՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՆՈՒԹՅԱՆ ԾՅՅԵՆԸՈՒ ԵՏԵՒԷ ԿՐԹՆԸ

(Ըորոտն-իւն-ի.)

Մզգայինք՝ ընդունուեցան Գրանսիրուանից մէջ իրրեւ հայազգի. եւ ընդունուած երեք ազգերէն զատ ուրիշ ազգայնութիւն մը չկազմեցին ու չկրցան կազմել: Հապա ընդունուեցան պարզապէս իրրեւ սորորակարգեալ, իրրեւ հպտասակ ու պաշտպանեալ վաճառական մարդիկ: Թէպէտ Գրանսիրուանիս գալէն շուրջ յիսուն տարի ետքն — ինչպէս պիտ'որ տեսնենք — մաս ունեցան տերութեան աւագաժողովին մէջ եւ հոն իրենց քուէն ալ գործածեցին. այստ. ամենայնիւ գեղն ղարբէնածին կամ իրրեւ տերութեան զակններ չէին ճանչցուեր: Ըստ ժամանակ անցաւ, ու շատ աշխատութեան պէտք ունեցան, մինչև որ այդրեանծին եղան եւ հաւասար իրաւունք ստացան ուրիշ հպատակաց պէտ: — Եւ ո՞վ կրնայ բռնել, թէ այս բանս ըստ ինքեան նպատաւոր բան մ'եղաւ:

Ան ստոյգ է, թէ աղէկ բան մը չէր, որ ազգայինք ամէն բանի մէջ հաւասար իրաւունք չունէին մէկալ հպատակ ազգաց հետ, — թէ եւ գիտենք պատմութեանս ընթացքէն թէ սրջափ առանձնաշնորհութիւններ ունէին: — Բայց մէկալ կողմանէ, աղէկ բան մը չեղաւ ան ալ, երբ ընդունեցան հաւասարութիւն եւ նման իրաւունք ամէն ազգայնութեանց հետ. վասն զի ստով, նախ իրենց մէջ եղած հոծ միութիւնը քակուեցաւ, երկրորդ՝ կորսնցուցին շատ մը յատուկ իրաւունքներ ու արտօնութիւններ, զոր ունէին իրրեւ օտարածին:

Ասկայն ուզեցին ու ստացան:

Թէ ազգայինք տերութեան աւագաժողովին մէջ, — որ այն միջոցին՝ միայն երբեմն երբեմն կը գումարուէր — մասն ունէին, արդէն նա-

խորդ գարուն առաջին կիսուն մէջ (1725), յայտնի կը տեսնուի կառավարութեան այն հրահրագրէն, զոր խրկեց Սիկիսմուստոս Գորնիժ Հայոց ընկերութեան: — Ասոր մէջ կը հրահրէ զազգայններն, որ ժողովք գումարելով՝ անանկ բանէ հասկըցող մարդ մը իրենին աւագաժողովին, որ թէ Հայոց ընկերութեան բաները գիտնայ եւ թէ միանգամայն ընկերութեան գործանունութեանը վրայ ժողովոյն հարկաւոր տեղեկութիւնները տալէն զատ, նաեւ Հայոց կամքը, ցաւերն ու վշտերն ամփոփ ու պայծառ կերպով աւագաժողովոյն առջևը գնէ, որ պարսպ բաներով ժամանակ չանցընեն:

Ահա Գրանսիրուանից վերին կառավարութեան, Հայոց ընկերութեան գրած հրահրման թղթին թարգմանութիւնը:

Մուրք, կայտերակն եւ թագաւորական ուղղափառ Վեհափառութեան — Գրանսիրուանից իշխանին, մեր ամենագթած տիրոջ անուամբը:

Մեզի սիրելի ու հաւատարիմ՝ եղողներուն՝ շնորհք եւ վեհափառական որդոյն ու գթութեան առատութիւն: — Մեր մեծափառ Տէրը, ինամբ ունենալով ժառանգական իշխանութեան վրայ, մեր իրեն առջևը դրած խնարհ աղաչանքը ոչ վիայն անտես չըբաժ, հապա նաեւ իր թէած որոմութեամբն երկիրը քաջալերել ու միխթալով ուզելով՝ մինչև հիմակ եղած սովորութեան ու կերպին համեմատ, սարիլ Ձին, հոս Գլուժը՝ ընդհանուր ժողովք հրատարակել եւ վիճակները գթածաբար յայն կանչել առաւ: — Այս ժողովքին ամենապատու Գեծնիկսեկ կոմս, ընդհանուր հրամանատարը, լիազօր իշխանութեամբ թագաւորական գործակատար անուանեց: Գթածաբար շնորհելով, որ տրոց որքանութեանն եւ ուրիշ քրոջունքներէն զատ, նաեւ օրէնսդրութիւններն — որոնք տերութեան ժողովին առթիւն ըստ սովորութեան կ'ըլլային — հիմակ ալ շարունակուին: Անոր համար Հրամանքներդ — կառավարական իշխանութեան հեղինակութեամբը — ըստ օրինն, ընկերութեան ժողովք գումարեցէք, բանէ հասկըցող ու ընկերութեան գործերը գիտցող անձ մը ընտրեցէք ու իրեն պարտուպատուած հրահրանքները սուէք: Երբեմնիսանձ ընկերութեան հիմն ունեցող ցաւերն ու վշտերը պայծառ կերպով եւ այնպէս պատրաստէ, որ հոս պարսպ բաներով ստեն չանցընենք: Առաքեալն անյապաղ Սարիլ Ձին հոս ըլլայ, որպէս զի գործքի սկսիլը: